


8089
8090
8091
8092
8093
8094
8095
8096
8097
8098
8099
8100



48

Bound by
Standard Bookbinding Co.
34-36 Pleasant Street,
Boston, Mass.

ՀՅՈՒ ԱԴՐԵՆԵՆ

ՄՏՔԻ ԽՈՀԵՐ

(ՀՆԿԵՐԱԿԱՆ ՆՇՄԱՐՆԵՐ)

ՊՐԱԿ Ա.

ԳԻՆՆ Է Յ ՍԼՆԹ

1911

ՆԻԿ ԵՕՐՔ

ՅՊԱՐԱՆ «ԵՐԻՑԱՍԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆ»Ի

891.99

Հ - 19

ՀԱՅԱ ԱԴՐԵՆԵԱՆ

ՄՏՓԻ ԽՈՀԵԲ

(ՀԱԿԵՐԱԿԱՆ ԽԵՄԱՐՆԵՐ)

Պ Բ Ա Կ Ա.

ԳԻՆ Է Յ ՍԵՆԹ

1911

ԵՒԽ ԵՕՐՔ

15763

ՏՊԱՐԱՆ «ԵՐԻՏԱՄԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆ»Ի

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՃԱՄԲԱՆ

Կը դառնայ անիւ, կ'ընթանայ կաշին,
Բիւրաւոր ձայներ մեքենաներէն
Միախառնուելով՝ կ'երգեն մեղեղին
Ուժի՛, երկաթի՛ ու շոգեշարժին:

Ձայնե՛ր բիւրաւոր, շոհնչ գործիքի,

Անիւի շոց, սուլոց շոգիի . —

Ամե՛ն կողմ ճուրպատ, սեցած ճակատներ,
Գործաւորներու սև ու կոշտ ձեռքեր:

Ամե՛ն կողմ եռուն վազը ու աշխատանք,
Բուռն ու տեսական կեանք մը՝ լի մաշանք . —

Դեղնա՛ծ, ուժասպառ բանուոր մը ասդին,
Քածուած, յոգնատանջ միւս մը անդին:

Մէկը կը գամէ, անընդհա՛տ զարնէ,

Միւսը ճուրճը շարժէ՛ հա՛ շարժէ,

Երբորդը խոնջած, նիհար մարմինով

Ասդի՛ն ու անդին կը վազէ՛ փութով:

Ուժ ու մեքենայ, շո՛գի ու ճարդ

Իրարու հանդէպ թշնամի կարծես՝

Կը ճղե՛ն կոււ, պայքար մը ըսես՝

Մտքի ու տարրի հակառակ մի ճարտ

Սակայն տիրական բանուորը հուժկու

Տիրած է տարրին, զայն ըրած հլու.

Մտքին քմահած՝ նիւթը կը շարժի՛,

Կ'ոռնա՛յ, կը սուրպա՛յ ու կը հեծեծի՛

Ու աշխատանքին, մտքին միութեամբ,

Կը պեղուին անվերջ հարստութիւններ,

Լիառատ ու հոծ լեցուն շուկաներ

Կազմելով աշխարհ անոր օգնութեամբ:

Բայց այդ արդիւնքը, միր աշխատանքը

Գործաւորներու, կ'երթա՛յ, կ'անհետի՛

78121-Ա.3

845-87
91



ՅԵՐ ՀՈՒԿԱՆՆԵՐՈՒ և սո՛ւրբ քրտինքի,
Լկտի՛, անամօ՛թ անխիղճ զրպան ճը . . . :
Եւ ասդին բանուորն որ կօշիկ կարէր,
Անդին ուրիշ ճը որ հագուստ ձեւէր,
Երրորդ ճը որ միշտ հաց կը պատրաստէր —
Անոնցմէ այսօր զրկուած են մարդեր . . .

Ու սռւլէ՛, կ'ոռնայ մեքենա՛ն, շոգի՛ն,
Անոնց հետ յոգնած, չարքա՛շ ու սեցա՛ծ
Բանուորը՝ ցաւէ՛ ուժասպառ դարձած
Կը գործէ՛ տակաւ յօգուտ ուրիշին . . . :

* * *

Ի Խ ԱՌ Զ . . .

Ի խա՛չ . . .

Ասիկա հին խօսք ճըն է, դարաւոր բացագանչութիւն ճը, որ
տասնեակ դարերէ ի վեր, սերունդէ սերունդ կրկնուեր, պոռաց-
ուեր է ամեն պատեհ պարագայի ճէջ անսանձ, բոնաւոր ու ան-
միտ ամբոխներու կողմէ և հասեր է մինչև ճեր օրերը:

Էնկերական կեանքին ճէջ այս կոչը, երկուստեր եղած է թէ՛
արդար և թէ՛ անարդար, ու բաշկուտուելով, սպառնալով, և դա-
րերու բիւրաւոր ելեէջներէ անցնելով՝ եկած ու ճեր շէճքին
առջև կեցած է իր արիւնալի, երբեմն վախկոտ, երբեմն սպառ-
նական ու ահարկու կերպարանքովը:

Ի խա՛չ . . . բայց որո՞ւ և ո՞վ է որ խաչ կը հանուի՝ ար-
. դարը անարդարին, թէ՛ անարդարը արդարին կը խաչէ: — Ար-
դա՛ր է ան, որ կը յաղթէ և անարդար ա՛ն, որ կը յաղթուի:
Պատմութիւնն այս մասին տնկողմասկալօրէն ճեղի տուած է
շատ ճը օրինակներ, որոնցմէ առաջնորդուելով, կարելի է վըճ-
ռաբար յայտարարել, թէ այս բացագանչութիւնը ծառայած է
միշտ օրուան պահանջին ու տրամադրութեան և ամբոխային
հոգեբանութիւնը գործադրած է զայն իր՝ օրուան պահանջներուն

գոհացում տալու տեսակէտէն, և կամ ծշմարտին՝ մարդկային
արդար դատին պաշտպանման, յառաջդիմութեան և ազատութեան
համար աշխատողին երեսն ի խա՛չ պոռացեր է, և կա՛մ աշխա-
տեր է փառաւորցնել անոնց անունները: Ասիկա ճէկ կողմէն
բռնութեան, գերութեան, անարդարութեան շղթաները աւելի՛ ևս
կուելու, հաստցնելու ջանացած է մարդուն վզին, միւս կողմէն,
միւնո՛յն ամբոխը քարկոծեր, քարուքանդ ըրած է այդ շղթա-
ները և ազատ միտքն ու լուսը շղթալազերծ, ազատ սաւառնած
է աշխարհի ճէջ սրբնթաց . . . :

Ու երբ ճէկ կողմէն բռնաւորները, տիրողները, օրուան իշ-
խողները իրենց հպատակներուն, հլու, կորաքածակ դարձած
հնազանդներուն երեսին պոռացեր են ի խա՛չ, ու ամեն ճէկ նոր
երևոյթ, նոր միտք ու դաւանանք խեղած են, խաչած են, գա-
մած են անարդարութեան սիւնին ի սէր իրենց՝ օրուան օրինա-
գրին, օրուան բարոյագիտութեան, միւս կողմէն ալ՝ նոյն ըն-
թացքը բռնած են յաղթող արդարութիւնն ու ծշմարտութիւնը
ինչ որ բռնակալութիւնն ու անարդարութիւնն ըրած էին ճըշ-
մարտութեան մարտիկներն ալ, իրենց կարգին, տիրանալով հինի
քայբայուած, կործանուած փլատակներուն՝ շա՛տ անգամներ կա-
ռուցած են իրենց դաւանած ծշմարտութեան, ազատութեան ա-
նունով հալածանքի ու տածանքի աքսորավայրեր, և մինչ այդ
ժամանակ հալածուղներու երեսին պոռացեր են՝ ի խա՛չ և յա-
նուն իրենց ընդգրկած ազատութեան, գամա՛ծ, խաչա՛ծ, գլխա-
տա՛ծ ու կախա՛ծ են իրենց բարոյագիտութիւնը, իրենց օրէնքը
չընդունողները:

Դեռ Քրիստոսէն չորս հարիւր տարի առաջ, ժողովրդական
աւանդութիւններու համեմատ, Միջերկրականի կղիները և շըր-
ջակայ երկիրները լեցուած էին հրաշքներով, կախարդներով,
վհուկներով, հսկաներով, գերբնական երեսոյթներով, ճիւաղներով,
հրէշներով, իսկ երկնակամարը երկնիքի շըշանակը և կագմէր,
ուրկէ անդին գոյութիւն չունէին ուրիշ աշխարհներ, ու այդ
երկնակամարին վրայ Զէվսը՝ շըշապատուած աստուածներով և
անոնց կիներով՝ հաստատած էր իր դատարանը: Ասիկա մարդ-
կութեան մանուկ մտածումն էր:

Բայց երբ տակաւ առ տակաւ յոյները աւելի նաւազարելով, աւելի ճօտիկէն շփուելով բնութեան հետ, տեսան որ իրենց նախկին համզումները երկնքի մասին սխալ էին, և համզումն որ հո՞ն՝ վե՛րը միայն տարածութիւն և աստղեր կան: Այս հասկացողութեան համեմատ անհետացան նաև Հոմերոսի աստուածները: Բայց այս նոր համզումը, ժողովուիդի՝ մասնաւորապէս անոր կրօնասէր մասի կողձէն արհամարհուեցաւ և տնաստուածութիւն հոչակուեցաւ: Անոնք տակաւ տէր ըլլալով իշխանութեան՝ ի խա՛չ պոռացին, աքսորեցին, կախեցին և շա՛տ շատերը սպաննեցին: Ամբոխը հետեւեցաւ անոնց, որովհետև բարեպաշտ մարդիկը դարերէ ի վեր ինչ որ ըսած էին, պէտք էր որ ճշմարիտ ըլլար . . . : Ու ահա քարկոծուեցան Եւրօպիտները, Էսպիասները ամբոխի կողմէն:

Յիշեցէ՛ք Յիսուսին, որ շրջապատուած անմիտ, գաղանացած, անխորհուրդ ու անասնացած ամբոխէ ծը, կ'առաջնորդուէր դէպի Գողգոթայ՝ շալկած իր խաչը. Յիսուսին շրջապատող խուժանը անոր երեսին կը թքնէր, կը սուլէր ու կ'անպատուէր զայն, և ամենայն սառնասրտութեամբ ի խա՛չ կը պոռար, զայն գամուած կ'ուղէր տեսնել լոկ անոր համար, որ Քրիստոս ամբոխէն, տիրող հասկացողութենէն տարբեր կ'ընթռնէր, տիրող խորհելակերէն տարբեր կ'ուղէր տեսնել ու ընթացնել կեանքի ալեծուփ ճանքաներուն մէջ:

Ի խա՛չ . . . :

Ու գամեցին, խաչեցին զայն, առանց խաչած, գամած ու արմատախիլ ըրած ըլլալու անոր միտքը, հոգին, — մարծինը լոկ ոչնչացուցին, իսկ միտքը թևեր առնելով, սլացա՛ւ, թռա՛ւ դարերու անթիւ շաւիղներէն, մինչև որ եկաւ ու բազմեցաւ բոնութեան, անարդարութեան գահուն վրայ, ու հալածուղի, բռնադատուղի դերէն անցաւ հալածողի, բռնադատողի և խաւարի իշխաններուն գործիքը դառձաւ: Դերերը փոխուեցան, փոխուեցան նաև պայմանները:

Սահմէտ Մէքքէն Մէտինէ կը փախչի միւնո՞յն ամբոխէն, որովհետև կը յայտարարէ հրապարակաւ իր դաւանանքը՝ միւստուածութեան դաւանանք ընդդէմ բազմաստուածութեան, ու

երբ վերջը Մահմէտ 114,000 իրեն հետեւրդներով և ուղտերով մտաւ Մէքքէ յաղթական, յայտարարելով թէ՝ «արքայութիւնը ձեռք պիտի բերոի սուրով»: անոր դաւանանքը յառաջնթացաւ և հին հասկացողութիւնը տեղի տուաւ:

Յիշեցէ՛ք Հուգենստներու կոտորածը և Բարդուղէմէսեան գիշերները 1572 ին:

Յիշեցէ՛ք Քալվինին, որ ողջող կրակի վրայ այրեցին լոկ իր յայտնած գաղափարներուն համար:

Յիշեցէ՛ք Պրունօն որ 1600, Փետր. 16 ին կրակի վրայ խորվեցին, որովհետև ան համարձակուեր էր յայտնելու, թէ ձեր աշխարհէն զատ ուրիշ շա՛տ մը աշխարհներ ևս կան . . . :

Ու այս ճտաւոր հոսանքին առաջքը առնելու համար ժամանակին տիրապետը՝ Պողոս փափը՝ 1559ին կը հրամայէ որ իւրացանչիւր գիրք քննութեան առնուի և անկէ վերջը միայն հրատարակուի: Տիրող միտքը դժուարութեամբ և մահուան գնով տեղի կուտայ և ահա՛ երբ Գալիէսո մեղաղուեցաւ անասուածութեան, հերետիկոսութեան մէջ, ու երբ անիկա ինքզինքը պաշտպանելու մտադրութեամբ նամակ դրկեց կրօնապետ Քամթէլին, յայտներով միանգամայն, թէ Ս. Գիրքը զիտականօրէն հաստատուն հիմք չունի, այլ լոկ բարոյական է, Գալիէսոը իսկոյն հանուեցաւ հաւատաքննիչներու առաջ, դատապարտելով զայն որ անիկա Թօպէրնիկոսի յայտնած զաղափարը կը պաշտպանէ, թէ երկիրը արևին շուրջը կը դառնայ: Հրամայուեցաւ անոր թողուլ, ձկել այս միտքը, հակառակ պարագային սպառնալով զայն բանտարկել: Գալիէսո դաղրեցաւ Քոպէրնիկոսի այդ հայեացքը տարածելէ, զիտնալով որ օր մը ճշմարտութիւնը երևան պիտի զայ և իր նահատակները պիտի ծնի:

Տիրող հայութիւնը, այսպէսով, 16 տարի հանգիսառնեցաւ: Բայց ժամանակները հասած էին և զայն շղթայելը անմիտ էր: Ամերիկայի գիւտը, ճամբորդութիւնները, նաւագնացութիւնը աշազին փաստեր տուսծ էին երկրի կլորութեան և անոր արեգակի շուրջը դսունալուն: Ու ահա՛ 1632ին Գալիէսո հրատարակած գրքին համար ձերբակալուեցաւ ու կրիին հաւատագննիչներու ատեանին սոցի հանուեցաւ Հռոմի մէջ: Գալիէսունին ծնկի չոքեցնելով և ձեռքերը Աւետարանին վրայ զնել

տալով, բռնութեամբ պահանջեցին անկէ հրաժարիլ այն ճշտքէն, թէ երկիրը արեգակի շուրջը կը դառնայ: Եւ այդ պատկառելի ճարդը ճահուան հեռանկարով կ'ուզէին վսիցնել ու հւածարեցնել այս փաստերէն, որ իր ճիտքը, դատողութիւնը ընդունած էր որպէս Ճշճարտութիւն: Ու երբ Գալիլէոս մերժեց այդ, զայն՝ ճերունուն՝ բանտարկեցին, իր կեանքին վերջին օրերը հոն անցնելու և նոյն իսկ զլացան թաղել զայն գերեզմանցին ճէջ... — Մարմինը թաղեցին, իսկ ճիտքը սլացաւ և այսօր յաղթական բազմած է ամեն տեղ:

Միւնոյնը նաև Լութերի ու Լութերականութեան վելս լէլմածը, միւնոյնը հուսի և այլոց վերաբերմածը, շարունակ միւնոյն պոռոցն է լսուեր.

— Ի խա՛չ, ի խա՛չ . . . :

Ու խաչեցին, կախեցին դարերու բիւրաւոր հոլովումերէն մինչև ներկայ ժամանակները տասնեսկ ճիւնս ւրաներ, հոսեցուցին ու կը հոսեցնեն դեռ անձեղ արիւները անվերջ: Բոլոր յեղափոխութիւններու, յեղաշրջութիւն, հին կուգու ու սարքը տապալելու և անոր տեղը նոր կազմեր հաստատելու ձգտող հերուներու երեսին պոռացեր են, կը պոռան՝ ի խա՛չ, ի խա՛չ, և այսօր 20րդ դարուն, «քաղաքակիրթ» կոչուող դարուն՝ դեռ ուժին է, բռնութիւնն է, տիրողն է տէրը հին հասկացողութեան և ա՛ն է որ դեռ կը պոռայ:

— Ի խա՛չ, ի խա՛չ բոլոր անոնց, որոնք կը համարձակին տապալել հին կարգերը, հին հասկացողութիւնները, և որոնք փափաքին անոնց տեղ նորը, լաւը, ազատը հաստատելու, Բայց ունէ հին բէժիմ մը, հին ըմբռնում մը ինքնակամ տեղի չեն, տուած, ուստի նորն ալ իր հերթին՝ ի խա՛չ, ի խա՛չ պոռացեր ու կը պոռայ, սակայն այս վերջին նորը չի նմանիր ունէ յեղաշըրջման և ուրիշ յեղափոխութեանց: Անցեալ բայց յեղաշըրջումները, յեղափոխութիւնները գերութեան միայն ձեւերը փոխեցին, իսկ գերութիւնն իր կերպարանափոխուած կազմով, տիրակտնօրէն կեցան է հրապարակի վրայ որպէս օրինաւոր, բարոյական և փաստացի:

Այս վերջին յեղաշըրջումը, այս վերջին քաղաքական ու մսաւոր յեղաշըրջումը պիտի ըլլայ վերջին ի խա՛չ, ի խա՛չը, ու անոր պիտի յաջորդէ Ընկերվարութիւնը՝ վելջ սալրկ ի խա՛չ, ի խա՛չին . . . :

Շունը Եւ Մանուկը

Գեղեցիկ, պայծառ և արևոտ օր մըն էր. արևը իր մեղմութակ լոյսի ճառագայթները տարածած էր ամեն կողմ. քաղաքին փողոցները լեցած էին բազմաթիւ անցորդներ, և բոլոր խանութներն ու վաճառական տեղերը խմբուած էին յաճախորդներով:

Օրը երկուշաբթի էր և ամեն մարդ կ'աճապարէր — որը իր օրական պարէնը ճարելու, ո՞րը գործատեղին, ո՞րը զործի ետևէ ո՞րը պատոյտի և ո՞րը ժամանցի համար՝ մեծ ու հսկայ պատուհաններու ճէջ ցուցադրուած ապրանքներուն վրայ նայելու, թէ և մէկուն գրանցնը լեցուն և միւսին՝ եկեղեցին ճուկերուն պէս նիշար եղած ըլլար . . . :

Հսկայական շէնքերը, կարծես ճէկ ճէկ հատ լէռներ, տարածած էին իրենց կատարները տարածութեան ճէջ, իւկ անոնց ստորոտը՝ փողոցներուն ճէջ պտտող, շտապւղ, եռ ու գեռի ճէջ ինկած ժողովուրդը ճարդկային կենդանի ծովու մը նման՝ կը բաղմէր, կը զարնուէր այդ հսկայակուռ շէնքերուն, ինչպէս ծովուն ալիքները ժայռելուն՝ և փշրուելով ետ կը նահաննչէր, ետ կը դառնար պարպուած ու քածուած զբանով . . . , ուժասպառ, յաղթուած և ունեցած քանի մը տուարներէն գրկուե ժ:

Բաղմութիւն, մարդկային ծովացեալ ամբոխ մը . . մին փայլուն, մաքրուած, օծուած և սափրուած, միւսը սիգածեմ ու կոկիկ, երրորդը ցըցրուն, պատառոտուն հանդերձներով. մէկուն դէմքը ուրախութեան, զուարթութեան, միւսին՝ սիրութեան կնիքը կ'արտայալէին, և կ'երթային . . . :

Եւ մինչ ես այս բազմազան, բազմագուն թշուառութեան ու զուարթութեան ծովուն ճէջէն կ'անցնէի, դիտելով այս ովկիանոսի չափ դէմքերը, յանկարծ փողոցի միւս կողմին վրայ անցորդներու ճէջ հակապատկեր մը նկատեցի ու կանգ առի, իմ ամբողջ ուշագրութիւնը կեղրոնացնելով անոր վրայ:

Սալայատակին վրայէն կը քալէին տիկին մը և իր շունը, և կին մը ու իր մանուկը՝ ձեռքէն բռնած: Շունը աղուոր հազըրւած էր, լաւ խնամուած ու հոգ տարուած: Մանուկը շատ խեղա

ու ողորմելի հագուած, գեշ խնամուած ու պաշուած կը թուեր,
մինչ շունը զիրցած էր շատակերութենէ ու խնամքէ: Մանուկը
թոշածած, նիշար ու կճախը դարձած էր սակաւակերութենէ:

Ծան հոգ տանող, զայն խնամող տիկինը, ինչպէս կը թուեր, կը պատկանէր ա'յն դասին, որոնք իրենց ձեռքերը մրուտել չեն գիտեր, որ նք օրերն անզործութեամբ և . . . շուն պտտցնելով կ'անցնեն: Մինչդեռ մանկան մայրը, որուն հազուստները հինգահի, գունատած, ծակծկուած էին, իր մանկան խնամելու, հոգ տանելու ո՛չ ժամանակ, ո՛չ միջոց և ո՛չ ալ դրամ ունէր . . . :

Ու մինչդեռ շուրջը կ'ընկերակցէր իր տիրուհուն զուարթ ժամանցի մը, մանուկը կ'ընկերակցէր իր ծօր դեպի գործատեղին, որուն շէմքը արդէն մաշեր էր անորպէսներու ոտքերէն:

Բայց մի՞թէ հարուստ տիկինն իրաւունք չունի իր շան խը-
նաճք տանելու, հոգալու և զայն իր ուշաղութեան առարկան
ընելու Մի՞թէ շուները հաւատարիմ ու սղնիւ չեն դեպի իրենց
տերերը — պիտի բսէին շատերը:

Սակայն, եթէ շուն ծը այդչափ խնամք և ուշաղրութիւն կը գրաւէ, հապա ո՞րչափ խնամքի, հոգատարութեան և դաստիարակութեան պէտքը ունի մանուկ սերունդը, այն սերունդները որոնք ուեր վազուան բաղաքացիները պիտի ըլլան, մեր վազուան կեանքի այեծուփ ճամբաներէն ընթանալու համար:

Ի՞նչ արժէք ունի շուն մը, երբ զայն բաղդատենք ճանկան
մը թանկագին արժէքին հետ: Ի՞նչ նիւթական, ընկերական և
գեղագիտական արժէք ունի շուն մը երբ համեմատութեան դր-
նենք զայն ճանկան տնտեսական, ընկերական և գեղագիտական
արժէքին հետ: Ի՞նչ սէր կրնայ ըլլաւ տիկնոջ մը սէրը, երբ
զայն համեմատենք մօր մը դէպի իր ճանուկը ունեցած սիրոյն
Հետ:

Այսօրուան ճանուկը վաղուան ճարդն է կամ վաղուան կինը
Մանուկն է որ պիտի շարունակէ մեր այսօրուան գործը, մեր
այսօրուան կիսատ ճամբաները: Մանուկն է որ աշխարհի մէջ
ճշմարտութեան և կամ բռնութեան շաւզով պիտի ընթանայ:

Ըստը՝ շուրջ է . . .

Մանուկը ընկերութեան ամենաարժեքաւորն է. ա'ն է որ վա-

զը պիտի գործէ, տքնի ու մաքառի. ա՞ն է որ պիտի զրե զիր-քեր, չենցնէ երկիրը, գիւտեր ընէ, և կամ ոճրագործութիւններու մատնուի ու ապագայ թշուառութեանց թիւը շատցնէ, քան յաղթական կռուով մը ազատաձարտը ։ ։ ։ մարդկային արեան շահագործման դէմ, ժամանակակից զերիներու շղթայազերծման համար։

Ծո՛ւնը կը հաջէ միայն. շունը հաճոյք մըն է լոկ. անհկա տիրոջ ունեցածին պահապանն է. շունը վայրենիներէն ընտանիացած դայլն է՝ վայրենիներու ցեղին համար:

Մանուկն իր ճէջ կը կրէ ճարդկային ապագայ նկարագիրը
այդ նկարագիրը բայբայցիւ և կամ բարձրացնելը ցեղին սպա-
գան ըսել է, անոր ճաքըութիւնը կամ ճահը:

Եան նկարագիրն է խածնել և հաջել

Մանկան զարգացման ձեզն է ցեղին ապագան, մինչ շան
դարձացումը՝ ցեղին վայրենացումը:

Բայց, ո՞հ, այսօր աշխարհի չորս կողմերը ծիփոնաւոր ձանուկներ կան, որոնք սակաւակերութենէն, քիչ ուտելէն նիշարցած՝ կեանքերնին վտանգուած է։ Հազարներ, տասնեակ հազարաւորներ կան այսօր սյ Երևան մէծ քաւուն իրեն մլջ, որոնք իրենց կեանքերը վրայ կուտան անօթութեան, կենսական պիտոյք նեռուն պակասին պատճառաւ։

Այսօր Թուրքիայէն սկսեալ մինչև Միացեալ Նահանգները,
թշուառութեան, գերութեան զաւակները կեսնեի վստ պայման-
ներուն շնորհիւ ենթարկուած են թոքախտի՝ օդի և ուտեստի
աւակասին պատճառաւ լոկ . . . :

Այսօր այս մէջ, հարուստ հանրապետութեան մէջ միլիոնաւոր ընտանիքներ իրաբու վրայ թափուած են մութ, առանց օղի, խոնաւ տուներու մէջ, ու կեանքը անտանելի է և ուր ապագայ ճարդկային սերունդը պիտի մեծնայ թուլ, անուժ, մեղկ կազմուածքով:

Ապագայ սերունդը, այսպէսով, պիտի չափահամ դառնայ տգետ թուլակազմ, որպէսին զայն զրկած են օդէ, լոյնէ, ուտեղիքէ և ազատ ժամերէ:

Շունը բաղրաւոր էր, որովհետև զայն հոգացող տիկինը հա-

բուստ էր: Մանուկը դժբաղդ էր, որովհետև զայն ինամուղ ձայսը աղքատ ու թշուառ էր:

Երկու դասակարգ՝ շան և ճարդոց դասակարգ. շան դասակարգը շահագործող, ծծող ու վայելող, ճարդկային դասը աշխատող, տքնող, և չի վայելող:

Բայց ի՞նչ կը խորհի ընկերութիւնը: Միթն հասարակութիւնն ալ աղքատ է: Միթէ այս ճարդկային ցեղը՝ գործաւորդասակարգը, որ հսկայակուռ շենքեր կը անկէ, ճամբաներ կը բանայ, գետինը կը պեղէ, ծովին տակը կը մտնէ, օղը կը ճեղքէ միթէ այս ցեղը ուժ ու կարողութիւն չունի իր զաւակներուն բաղը ինքը տնօրինելու. միթէ անիկա չի կրնար իր մանկանց կերպել, հագուեցնել ու դաստիարակել, պասրաստելով ապագայ մէկ-մէկ հատ ճարտիկներ, ճարտիկնե՛ր ճշճաբառութեան: և ստրկազերծման:

Հարուստ տիկինն իր շունը կը խնամէ, իսկ ընկերութիւնն իր զաւակները չի հոգար, հարուստ տիկինն իր շունը կը կը շտացնէ, իսկ հասարակութիւնն իր զաւակները անօթի կը ձգէ, հարուստ տիկինն իր շունը մաքուր տան մէջ կը պահէ, իսկ ծովուրդը իր զաւակները մութ ու խոնաւ տնակներու մէջ:

Միթէ երկիրը շենցնող, առաջղիմութեան գործոն հանդիւաւցող ժողովուրդը անկարո՞ղ է — ժողովուրդ մը աշխատանքի, ընկերութիւն մը քրտինքի, ճարդկութիւն մը ուժի հարստութեան:

Միթէ այս մեծ ցեղը, ճարդկային աշխատանքի այս ծովապկը՝ գործաւոր դասակարգը՝ շուն ապրեցնո՞ղ է, շո՞ւն մը որուն կեանքը աւելի արժէք ունենար քան իր զաւակաց կեանքը, շո՞ւն մը որ բաղդ ունենար օթօմօպիլով պտոյտի ելլելու և ամառանց երթալու տարին անգամ մը, քան թշուառ բայց հուժկու, իշխան բայց սարուկ գործաւոր դասակարգի զաւակները:

Կա՛մ շան տիրապետութիւն և կա՛մ ճարդկային. երկութէն մէկը — բայց ո՞րը . . . :

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹԻՒՆ ԹԷ ԸՆԿԵՐԱՎՈՐՈՒԹԻՒՆ

Նոր չէ բարեգործութիւնը. անիկա նո՛յնքան հին է որբան ճարդը և անոր հետ ընկերութիւնն ու իր պատճութիւնը:

Ինչպէս ամեն բան, բարեգործութիւնն ալ ունեցեր է իրեն ծնունդ տուող դրդապատճառն ու մղիչ ուժը, որ դարերու ձի՛զ, երկա՛ր հոլովումներէ վերջ՝ եկած բազմած է մեր շէմքին իր ներկայ հսկայ ծաւալովն ու կազմուածքովը, թէն այդ վիթխարի կազմը՝ թշուառութեան, տնանկութեան օրըստօրէ ծաւալուն ընթացը անկարող է կասեցնել, քանի ներկայ ճամնաւոր շահու, եկամուտի և վարձկան դրութիւնը գոյութիւն ունենայ մեր հասարակական կեանքին մէջ,

Բարեգործ լիթիւն՝ բարի գործ ընել. դարձանել՝ դարձանի պէտք ունեցողին, ինամել, հագուեցնել մերկին, անխնամին. օգնութեան հասնիլ անկարողին, կարօտին, թշուառին . . . :

Հոս զգացումը, բաբախուն սի՛րտը կը խօսի ներսէն ու այս տեսակ սիրտերն են որ կը տարբերին քարսիրտներէն, անզգաներէն, ապառած հոգի ունեցողներէն:

Ու զարձանալի՛, տարօրինա՛կ պիտի ըլլար, եթէ ճարդ արարածը՝ ընութեան այս ասնձահարողը՝ չի վագե՛ր օգնութեան թշուառին, խելդուղին, հրղեշին մէջ այրուողին, վիրաւոր ինշածին: Տարօրինա՛կ, կ'ըսենք, քանի որ կենդանական աշխարհէն բազմաթիւ օրինակներ կան, ուր նման կենդանին իր նմանին օգնելու, ինամելու և նոյն իսկ շա՞տ անգամներ իր կեանքը վրայ տալով՝ փրկած է ուրիշին կեանքը:

Միթէ տեսած չէ՞ք գետն ի վայց՝ ջուրին ալիքներուն վրայ փոռւած աղաւնետկ մը՝ թշուա՛ռ, խե՛ղճ աղունակ մը, իսկ անոր գլխիվայր ուրիշ մը՝ ծէ՛ւ, ծէ՛ւ ճուալով թոշող, բևաշարող ընկեր մը՝ որ օգնութեան, փրկութեան կը ճգտի անոր . . . :

Միթէ չէ՞ք տեսած արջ մը, կոպի՛տ, անձոռնի՛ արջ մը. որ իր ձեռք ձգած որսը և կամ այլ ուտելիքներ տանէր անտառին խորը իր վիրաւոր, հոգեարքի մէջ ինկած ընկերոջը:

Կենդանակա՞ն օգնութիւն, կո՞յլ զոհաբերութիւն:

Ու մարդը իր նախնական բարեգործութեամբ զենդանականէն աւելի՝ բարձր կանգնած, իր ընկելութեսն թուլ, և նկող, որբ և այրի անդամներուն համար մասնաւոր կարգադրութիւններ ըրած էր, որոնց համեմատ կը խնամուէին անոնք:

Մարդկային բարեգործութեան այս նախնական պտրզ վիճակին մէջ, երբ մարդ արարածը իր նետ ու աղեղէն գատ այլ գործիք չունէր ինքինքը պաշտպանելու և իր ապրուստը ճարելու, մենք կը տեսնենք որ այդ նախնական մարդը՝ որսին վրայ նետուած նետերուն տեղերը՝ որպէս իր աշխատանքը՝ իրեն սեփականացնելով, նետ չի դպած մասերը՝ պոշը, զլուխը և մնացեալ տեղերը կը յատկացնէր ծերերուն, այրիներուն, որբերուն ու այդպէսով կը խնամէր իր կարօտ անդամները:

Անցա՛ն մարդկային մանկական այդ շրջանները, ու ահա մենք կը տեսնենք Աւետարանական աղքատ Ղաղարոսներու, Մամարացիներու բարոյական՝ զգացումի վրայ հաստատու ծ բարեգործեան օրինակները, որոնցմով այսօր եկեղեցիները կը փայլին:

Դարե՛ր, տասնեա՛կ դարեր շարունակ մալիասիլութիւն ու բարեգործութեան, եղբայրասիրութեան ու ընկերասիլութիւն քարոզները հնչեցին և կը հնչին տակաւին, բայց ո՛չ մարդասիրութիւնը դադրեցաւ, ո՛չ բարեգործութիւնն իր վերջակէտին հասաւ և ո՛չ ալ, վերջապէս, թշուառութեան աշխարհածաւալ մեծութիւնը պղտիկցաւ:

Ընդհակառա՛կը:

Քանի՛ բարեգործութեան անուամբ գործունէութիւնը կը շատ-նար, քանի՛ անոր պէտքը կը զգացուէր, հարիւրապատի՛կ ան-դամը թշուառութեան տնաքանդութիւնը կը ստուարանար:

Կա՛ն մարդիկ՝ անոնք կրնան անկեղծ ըլլալ կամ ոչ՝ տես-նելով աչք ծակող չքաւորութեան աշխս թհը, զոհաբերած են իրենց նիւթական, բարոյական միջոցները, բոյց անոնց ընկերը առնեկ անլին անցած չէ ու երբէ՛ք ալ մտքէն անցուցած չեն սա միտքը, թէ՝ մինչև ե՞րբ այս դարձանումը, թէ արդիօք մէկ մսխալ արգելքը մէկ օխա բուժումէն աղեկ չէ . . . :

Ու իսկապէս, ինչո՞ւ մէկը դարձանուելու, հագուելու, եշտա-

նալու համար ուրիշի մը և կամ հասարակութեան մը օգնու-թեան պէտքը պիտի ունենար: Ինչո՞ւ այդ մէկը պիտի զրէուէր ա՛յն ամեն պիտոյցներէն զորս իրեն համար կեանքի ու մահու խնդիր մըն է, ինչպէս հացը, հագուստը և բնակարանը:

Մեր անցեաւ, ներկայ և թերես վաղուան բարեգործներն ու մարդասէրները, այդ անունն երով ընկերութիւնն էր կազմողները, այս տեսակ հարցումներ ընելու և անոնց վերլուծումն լր չե՛ն փնտուեր, այլ հետևելով այն փիլիսոփայութեան թէ՝ ինչ որ կայ՝ արդար է ու իրաւացի, կուտան իրենց՝ ժողովուրդէն փրցուցած գրածները և սեղանին փշրանքները՝ յանուն այդ՝ իրենց համար նուիրական նպատակին՝ մարդկային ցաւերը մեղացնելու չանքին:

Սակայն, չի նայած որ Քրիստոսի առակին մէջ ճշուած այրի կնոջ վերջին լուծան կը զոհաբերուեր, այսօ՛ր բուռ մը հարուսաներ իրենց ձեռքը անցուցած աշխարհի հարստութիւնը, ժողովրդական հսկայ զանգուածը վերջին ճայր թշուառութեան դուռը համարական նպատակին օրինակին հետեւու:

Այսօ՛ր, երբ մենք ոտք կոխած ենք քսաներորդ դարու շէճքին, երբ մենք այլևս «բնութեան դեկավար»ը կոչուելու աւսիծանին հասած ենք, այսօ՛ր, կ'ըսեմ, երբ մենք ունինք հարիւրապատիկ աւելի՛ միջոցներ և յարձարութիւններ, քան ասկէ դարե՛ր առաջ ունեինք, փօխանակ կարօտութիւնը, անսնկութիւնը օղըստօրէ բաղմանալուն, պէ՛տք էր որ պակսէր, նուազէ՛ր նոյն համեմատութեամբ, ի՞նչ չափով ու աստիճանով որ մարդս բնութեան ուժերը իրեն կը հպատակեցնէր և անկէ խոշոր օգուտներ կը քաղեր:

Բայց ի՞նչ կը տեսնենք մենք:

Ընդհակառա՛կը, քանի՛ մենք բնութեան ուժերուն տիրացանք, քանի՛ մենք գիտութեամբ ու զանազան նուածումներով շատ-ցանք, ա՛յնքան աւելի ու նոյնքան արագ բազմացան ու լայնացան թշուառներու, տնանկներու, անօթիներու թիւն ու անոնց օգնելու խոշոր կարիքը . . . :

Մէկ կողմէն քանի՛ կը հարստանան մասնաւորներ, քանի՛ կը յղփանան անոնք ճոխութեան ծովուն մէջ, միւս կողմէն ժողո-վուրդին մեծամասնութիւնը կազմող երկու ձեռքերէն աւելի

բան մը չունեցողները անելանելի վիճակի կը ճատնուին, որ ուշիշ բան չէ եթէ ոչ աստիճանական հիւծում, թոքախտ և վերջապէս՝ վաղաժամ գերեզման . . . :

Ու երբ մէկ կողմը սովածահութիւնն ու ճահամերձ վիճակը կը տիրէ, միւս կողմը՝ փոքրաթիւ խճքակ մը՝ հարստութեան տէրն ըլլալով՝ փարթամութեան ու Ճոխութեան մէջ՝ երկարակեցութիւնն իրեն բաժին հանած է և կը ճաքառի գերեզմանին դէմ՝ ի հաշիւ ներկայ վարձկան գերիներուն . . . :

Այսօր տիրող տարրը իր ծեր հասակին մէջ, տիրուող՝ գործաւոր դասակարգի զաւակէն աւելի՛ երիտաւարդ կ'երեի. այսօր հարուստ դասակարգի կեանքի միջին տևողութիւն է 50—60, մինչդէռ գրհաւոր դասակարգինը՝ 30—40 տարի:

Ի նչ է ասոր պատճառը:

Պատճառը պարզ ու յստակ է անոնց համար, որոնք աչքեր ունին և ո՛չ թէ ապակիներ, ինչպէս շատեր:

Տեսնե՞նք այդ պատճառը և լուսաբանենք բարեկործութեան օգտակարութիւնն ու կատարած դերը:

Կար ժամանակ, երբ գերութիւնը տիրող ձեն էր ընկերական կեանքին մէջ և որպէս օրինաւոր մէկ ձեւ այդ տիրող հասարակակարգին, անիկա ունեցաւ իր կողմը այդ ատենուան թէ՛ մտաւոր գլուխները, թէ՛ բարոյական ընկերական հոսանքները և թէ՛ վերջապէս պետական օրինագիրքը:

Գերին այս դրութեան մէջ բարեկործութեան և կամ ճարդասիրութեան պէտքը չունէր. անիկա կարիք չունէր բարիքի, որովհետեւ իր տէրը, իր կամքը, էութիւնը զնած, անոր ու էր եղող իշխանը՝ զայն կը խնամէր, կը հոգար ամեն կերպ:

Ստրուկին ճահը տիրոջ համար կորուստ կը նշանակէր, անոր հիւանդութիւնը տիրոջ բասկին սպառում և վնաս կը պատճառէր, ուստի տէ՛րը, աղան ամեն կերպ իր ստրուկը կը պաշտպանէր ցուրտէն, հիւանդութենէն, ճահէն, և վերջապէս քողածութենէն, ճի՛շտ այնպէս, ինչպէս ներկայիւ ծիերու և կամ էշերու տէրը կը հոգայ իր կենդանիներուն առողջութեանը, էշերու տէրը կը հոգայ իր կենդանիներուն առողջութեանը, մատակարակելով անոնց տաքուկ գոն, սննդարար կերակուր և վերջապէս ամեն ինամք:

Անցա՛ն ստրկութեան շրջանները ու եկան ճորտութեան շըրշանները, ուր արդէն մասամբ թշուառութիւնը, քայքայումը ծայր տալ սկսան, որովհետեւ այդ վիճակին մէջ ժարտատէրը, պէկը՝ աւելի՛ շահ և օգուա ունէր, քան ստրկատիրութեան դարերուն մէջ, և ահա ստրկատէրը փոխուեցաւ պէկի, աղայի, իսկ ստրուկը կերպարանափոխուեցաւ ճորտի, իր ծայր առած տնանկութեանը . . . :

Սակայն անցա՛ւ նաև այդ դրութիւնը և մարդկային տանջուող զանգուածը այլևս «ազատ» էր ինքը իր կեանքին ղեկը տնօրինելու:

Ու ի՞նչ տարօրինակ «ազատութիւն», «ազատ» մարդը ինչկաւ ա՛յնպիսի անելանելի վիճակի մը մէջ, որ զայն այդ դրութենէն հանելու միակ միջոցը գտնուեցաւ բարեգործութիւնը՝ չքաւորութեան այդ զաւակը:

Մարդ արարածը, այսպէսով, փոխանակ ազատուելու, լիակատար ինքը իր կամքը ներկայացնելու, դառձաւ «ազատ» ըստրուկ մը, ի՞նչ կ'ըսեմ, «ազատ» մարդ մը որ ձիերէն, էշերէն և աւանակներէն աւելի՛ վատթար վիճակի մը մատնուեցաւ, որ ո՛չ հաստատուն տուն, ո՛չ հաստատուն և տևական զործ երաշխաւորուած էր, ո՛չ իր իրաւունքները՝ որպէս ճարդ՝ պաշտպանուած ու ճանչցուած էին տիրող կազմին կողմէն:

Այս դրութեան մէջ, ահա, ներկայ վարձկան գերիները, «ազատ» ստրուկները պահուեցան ո՛չ թէ իրենց գործածած հողը, իրենց շինած մեքենան, իրենց ապրած տունը տիրանալով, այլ առանց այդ կենսական միջոցներուն, և ուստի ձիերէն ու էշերէն աւելի վատթարագոյն դրութեան զաւակները եղան . . . :

Անասունը՝ ըլլայ այդ ձի կամ եշ՝ իր տիրոջ աչքին լոյսն է. անիկա վազուան վրայ խորհելու պէտքը չունի, հիւանդութեան մտածուծը և բժիշկին զեղատումը «ցնծալու» վրայ չի խորհիր, մեռելաթաղին համար զրած չի պահէր — այս ամենը ապահովուած է տիրոջ կողմէն որ աչքուրջ կերպով անոր վրայ կը հակէ:

Դործաւորը՝ ըլլայ այդ այր թէ կին՝ գործատիրոջ համար խորհելու, մտածելու առարկայ մը չէ. անոր ո՛չ հիւանդութեան,

ո՞չ մահուան և ոչ ալ կեանքի տեղութեան համար կաթիլ ծը Հռո կը տանէ ան:

Գործաւոր գերին ի՞նքն է որ հոգալու է իր հիւանդութեան գեղերուն զրածը, բժիշկին այցելութեան վճարը տալու, տան վարձքը լրացնելու և վերջապէս դապաղի համար՝ սոսնց ժողովարձքը լրացնելու համար քանի մը փարաց յետ ձգել: Վարարութեան թաղուելու համար քանի մը փարաց յետ ձգել:

Զորքուտանի՛ և մարդ . . . : Ի՞նչ սքանչելի, գեղեցիկ կ հասն-
մատութիւն:

Ուղեռ այս բոլորը չէ:

կենդանին ունի՝ իր հանգստութեան ժամերը, իր տօն և կի-
րակի օրերը, իրեն հոգացող, իր վրան ցաւող ընկերութիւններ,
մինչ գործաւորը եթէ պատառոտուն ցնցոտիներու մէջ փաթ-
թւած անցնի փողոցէ ճը՝ ծիծաղէ, ծաղրանքէ և արհամար-
հանքէ զատ բան ճը չունի շահելիք . . .

ինչու:

Որովհետև կենդանին արժեք ծը, զին ծը ունի, զոր վճարած է իր տէրը, և անոր՝ այդ կենդանին ծահը, հիւրած ու գնած է իր տէրը, և անոր՝ այդ վճարած զրածին կորուսաը կը նշանակէ:

Մինչդեռ գործաւորը «ազատ» է և անհիկա գնել կարելի չէ. անհիկա «ազատ» է գործելու և կամ մեռնելու. ինչպէս որ ինքը կամ մեռաւ, այդ գործատիրոջ գործը, զիտաւիրքը չէ' . . . :

կը կամսայ, այլ գործառնութեաւ աղատ է վարձուելու իր կամքով, նոյնքան
եթէ գործաւորը աղատ է վարձուելու իր կամքով, աւ միթէ գործատէրը աղատ չէ իր ուզուծ օրավարձը,
աւ միթէ գործատէրը աղատ չէ իր ուզուծ օրավարձը,
իր ուզած ժամերը գործել տալու. բա՛ւ է որ ա՛ն է տէրը շէն-
քին, գործիքներուն և վերջապէս գործաւոր աշխատցնելու բա-
նակը որոշողը:

Այսպէսով, զործաւորը զործիք մըն է, «ազատ» իր մը տիրոջ ձեռքին մէջ և տիրոջ կամքին կամակոր հնագանդող առարկան:

Գործատերը կը անօրինէ անոր օրականը, անոր տեսական գործ ունենալը ու երբ այլևս անոր ուժին, ճարպին պէտք չունի, անիկա կրնայ ուրիշ դռներ բաղկանել. միթե քիչ դռներ կան . . . :

Ու եթէ շատ դռներ կան, նաև կան շատ ձեռքեր, գործաւորական հումքիու բայց անդորրծ ձեռքեր, որոնք ավ առած են

ասոր. անոր դուռը՝ գործ մուրալու, իրենք զիրենք ծախելու:

Բայց հրապարակը լեցած է և բանուորական ձեռքելն աւ չափե՛ գուրս շատցած, ու աշա՞ թշշուառութիւնը, անօթութիւնը անանկութիւնը, կրիւը ընտանիքի մէջ, անբարոյականութիւնը և այլն . . .

Հոս, աշա, կը հասնի բարեզործութիւնը ըլլայ այդ պետա-
կան թէ մասնաւոր, ընկերութի՛ւն թէ մի այլ բան, ու կը սկսի
գինովին զգաստացնել, թշուառին օգնել, անանկին ու տնօթիւն
աշակցիլ, առանց ուեէ հետևանքի, ու երբ անոնք մէկ կողմէն
զինով կը տանին, անօթին կը կշացնեն, ճերկին կը հագուեց-
նեն, միւս կողմէն հազարաւոր զինովիներ, սովածահներ, թշուառ
ներ փողոց կը թափուին . . . :

Ուր է դաքմանը:

Եթէ զարձաննը, ճարբ բարեգործութիւնն ըլլար, պէտք էր որ
այս թշուառ ու քստմնող տեսարանները վերնային, և քանի որ
չեն վերնար, ուստի պատճառը գտնել ու դայն արձատախիլ ընե-
լու է, որուն հիմքը կործաննելու համար ծիա՛կ ծի պայման կա-
— ոչնչացնել վարձու գերութիւնը, հիմնայատակ ընել երկու-
ձեռքերը ծախելու և օրական պարէնը ճարելու դրութիւնը և
հաստատել դրութիւն մը ուր իւրաքանչիւր ճարդ կարող ըլլար
ստանալ իր աշխատութեան ամբողջ արդիւնքը:

Այս զրութիւնը՝ ընկերվարական ձևը կեանքին ճէջ կարելի է իրականացնել այն ատեն միայն, եթք հողը, մեքենան, երկաթուղին և մէկ խօսքով արդիւնաբերութեան ճշշոցները կը դառնան ընկերական։

Բայց այդ դրութիւնը ձեռք ձգելու մէջ շահագրդուողը
կընայ ըլլալ միա՛ն դրծաւոր, սեփականագուրկ դասսկարզը
շնորհիւ իր դրութեան, ու անիկա այդ նպատակին հասնելու
առաջաղըութիւնն ունենալով, միա՛ն է որ պիտի ձգտի բարեգործ-
ութեան՝ այդ ամօթալի դրութեան վերջ տալու:

Սակայն քանի դեռ ընկերականացած չեն հողերը, գործիքները, փոխադրութեան միջոցները, ի՞նչ ընկերու է գործաւոր դասերը, փոխադրութեան միջոցները, ի՞նչ ընկերու է արդեն մեր կեանքին մէջ կազմակարգը և ի՞նչ դիրք բռնելու է արդեն մեր կեանքին մէջ կազմակարգը և բարեգործութեան ու մարդասիրութեան հանդէպ:

Պէտք է արդեօք աշխատաւոր դասակարգը սպասէ որ իր մէջէն տնաքանդ, անօթի զարձած անդամները ապրուստի ու կեանքի պիտոյցները ստանան իրենց թշնամի դասակարգէն, ա'յն իսկ դասակարգէն, որուն շահագործման և յաւելես և արժէքին պատճառաւ այդ կեանքին մատնուած են, և այդ անդամներու ազիտութեան շնորհիւ փառաբանուին ու գովուին անոնք:

Անշուշտ, ոչ:

Գործաւոր դասակարգը, — խօսք կաղմակերպուած և զիտակից գործաւորութեան մասին է, — պէտք է իր ձեռքը առնէ բարեդոր ութեան այդ միջոցները և ինքը տնօրին է իր անդամներուն վիճակը, բայցարելով անոնց ներկայ դրութեան մէջէն ծագում առած պայմանները և անոնց բուժման միջոցները:

Ասիկա յաջող գլուխ բերելու համար, գործաւոր դասակարգը պէտք է այդ կաղմակերպութեանց մէջ մանէ ու զանոնք իր ձեռքը առած՝ իր անդամներուն թշուառութեան բուժն պէլ ին վրայ մատը զնելով ըսէ.

— Կորչի՛ բարեգործութիւնը.

— Կեցցէ՛ Ընկերվարութիւնը:

* *

«ՄԻ՛ ՍՊԱՆՆԵՐ»

Ամէն դար ունի իր բարոյագիտութիւնն ու իր հաւատամքները, որոնք շարունակաբար փոփոխութեան և ձևափոխութեան կ'ենթարկուին, ազդուելով իրենց ժամանակին նիւթական-ընկերային պայմաններէն։ Զի կայ երեսոյթ մը, առանց իր ծնող պղպակին կամ պատճառին, իսկ այդ զրդիչ աղղակը իր ժամանակին գոյութիւն ունեցող ու տիրող նիւթական տնտեսական ձևն է։ Պոյութիւն ունեցող ո՛ւ և է գաղափար պարապութենէ ու ոչինչէ չի գոյանար, բանի որ ոչինչը հաւասար է ոչինչի։

Ատեն մը կար, երբ մարդկութեան այս կամ այն մասին մէջ նայելով անոր տնտեսական զարգացման աստիճաննին՝ կը տիրէին իրար հակասող ու երկրիծի հասկացողութիւններ։ Օրինակ, երբ մարդկութեան նախնական վիճակին մէջ, անոր մկ' մասը անցաւ նստակեաց ու հողագործ պարապմունքի, անցը մէջ գոյացաւ այն նիւթական հասկացողութիւնը, թէ յաղթուած ու իր ոյժին ենթակայ դարձած մարդ մը կամ նոյնիսկ խումբ մը սպաննելն ու ուտելը ինքնին աւելորդ է ու անօգուտ, բանի որ կարելի է այդ գերուած մարդը կամ խումբը ծառայեցնէլ իր օգտին Բնական է, որ այսպիսի նիւթական պայման ունեցող ցեղի մը հաճար պիտի կազմուէր այն հասկացողութիւնը, թէ մեղք է սպաննութիւնը և օրինաւոր՝ գերութիւնը։ Ու ահա՛, — «ՄԻ՛ ըսպաններ» հրամայական պատուէրը կ'ուղղուի իրենց ցեղին անդամներուն, պատուէր՝ որ ժամանակի ընթացքին կը զառնայ անոր բարոյական ըմբռնողութիւնը։ Այդպիսի տնտեսական պայմաններու տակ ապրողներու համար, բարոյական էր սարկութիւնը, և անբարոյականութիւն ու օրինազանցութիւն՝ զերի բըռնըւած մարդուն յօշոտուծը կամ ազատ արձակումը, քանզի նըստակեաց դարձած և հողին հետ կապուած մարդկութիւնը այսկա իր նիւթականով ապահովուած ըլլալով, գերին թէ՛ ուսուելը և թէ՛ աղատ արձակելը իր նիւթական շահուն այլևս զեսս կը պատճառէր։

Միւս կողմէն, մարդկութեան մանկական հասակին մէջ զըռնըւած այն ցեղերը, որոնք զեռ անցած չէին նստակեացութեան ու հողագործական դրութեան, իրենց կեանքի պայմաններով կապուած ըլլալով բնութեան ահռելի արհաւիրքներուն, բնակուն բերձո՞նի, պէտք էր անոնց մէջ գոյանար այն բարոյական համումը, թէ յաղթուած մարդ մը, զերի բոնուած ապահովուած մարդ մը, զերի բոնուած ապահովուած մարդ մը ու-

տելը «արդար է» և «օրինաւոր», քանզի այդ նախնական դրութեան մէջ գերուած մարդոցմէ օգտուելու պէտքը չէ գոյացած անոնց մէջ—նստակեաց և բնութենէն բոլորովին անկախ չէ դարձած անիկա:

Նոյն կերպ ալ մարդկութիւնը անցած է ստրկութենէն ճորտութեան և ապա ներկայ վարձկանութեան իր վերջին ձեխն, որ այսօր հրապարակի վրայ «օրինաւոր» կը համարուի, ինչպէս իր ատենին մարդկերութիւնը, ստրկութիւնը և ճորտութիւնը, իւրենց այլեայլ «օրէնք»ներով:

Նայի՛նք պատմութեան:

Յայտնի է, որ Անգլիոյ մէջ 16րդ դարէն սկսեալ զիւղացիական խոշոր խառնակութիւններ տեղի ունեցան, որ տևեցին մինչև 27րդ դարու սկիզբները: Յայտնի է, նոյնպէս, որ այդ խառնակութիւններու պատճառն էր զուտ նիւթական էին: Անգլիոյ գիւղացիութիւնը կը գտնուէր ճորտութեան մէջ, անոր տէրը «իր աղջին» աղա հողատերն էր, անոր ընտանեկան սրբութիւնը աղային կը պատկանէր, անոր վրայ դրուած էին խոշոր բեռեր—օրէնքնե՛ր, որոնք զայն աղային դէմ՝ «օրէնքի» առջև դարձնէին: Սակայն, 16րդ դարու սկիզբէն արշիրաւարդ կը դարձնէին: Սակայն, 16րդ դարու սկիզբէն արշիրաւած արդիւնաբերական նոր պայմաններու շնորհիւ, առաջ եկած էր նոր տնտեսական զրութիւն մը, որ բաղաբներու մէջ կը գոյացնէր և յառաջ կը բերէր գործարաններ, արհետանոցներ, իսկ անոնց մէջ գործելու համար կը պակսէին ձեռատանը, որոնք կը գտնուէին աղա-հողատէրերու ճորտութեան մէջ: Կոյի ծըն էր որ վրթաւ այս երկու՝ մին նոր և միւսը հին՝ տնտեսական ձեռերուն միջեւ:

Նորեկուկ դասակարգը, ճնունդն ըլլալով նոր պայմաններու և պահանջ սւնենալով տնտեսական նոր պայմանները հաստատել, ճորտերու համակրութիւնն իր կողմը զրաւեց և հնչեցուց «իր» ճորտութեան ազատութիւնը, որ սակայն եղաւ անոր համար միշտայն տպատ «վարձւորութիւն», որուն մէջ ան ազատ էր մեռնեալու և ապրելու...: Ու յառաջ եկան նախիվն ճորտական իստու համար վարձւորութիւնն իրէնքները, որոնցմէ օրէնքներու տեղ վարձւորութեան տաժանելի օրէնքները, որոնցմէ ազատուելու համար Անգլիոյ գործաւոր դասակարգը այնքան սոսկալի պայքար դարձած էր:

Սոյնօրինակ դէպքեր պատահեցան, աւելի ուշ. նաև այլ

տեղեր, որոնցմէ նշանաւոր են ֆրանսականը, Գերմանականը, Ամերիկեանն ու Ռուսականը:

Ռուսիոյ մէջ, ուր 60ական թուականներուն սկսած էր խոշոր արդիւնաբերութիւնը հսկայագայլ տուաջանալ, պահանջագած էր վերջ տալ ճորտութեան ձևին:

Ինչպէս բնական է իւրաքաւչիւր պես ութեան սահմաններուն մէջ արդիւնաբերութիւնը զարգացման և անոր տարածման համար շուկաներ և օտար վայրեր գտնելը, նոյնպէս ալ բնական է այդ կատարելու համար նտւատործիղի և զօրքի հսկայական պատրաստութիւններ կազմելը: Ռուսաստանը, որ 19րդ դարու կէսէն սկսած էր մտնել նոր տնտեսական ձևին մէջ, խիստ պահանջ ունէր շուկաներու և սահմաններու լայնացման, իսկ իր նահապետական ձևին մէջ կազմած զօրքը քիչ ըլլալով, շընորհիւ ճորտատիրութիւնն, անհարող էր նոր ուղղութեամբ բնիթանալու, առանց հինը հորտակերու: 1861 թուի Փետրուար 19ի ճորտատիրութեան վերջ տալը ուրիշ բան չէր, եթէ ոչ նախին ճորտատէրերու իշխանութեան տակ գտնուող ճորտերու զինսորագում նորածագ գործարաններուն գործաւոր ճատակարարելը, իր նոր օրէնքներով ու բարյագիտութեամբ, իր քաղաքական ու տնտեսական զանազան պահանջներ ունեցող կազմակերպութիւններով, որոնցմէ յալտնին է «Հող և Սպատութիւն» կուսակցութիւնը, ու ճորտերու առանց հողի ազատման գործը ապօրինի նկատելով, Ալեքսանդր Բ. կայսրը մահուան դատապարտեց:

Միացեալ նահանգներու մէջ մղուած քաղաքական կոիւը նոյնպէս այդ կէտը կը շեցաւէ: Մէկ կողմէն հիւսիսային նահանգներու մէջ զարգացած արդիւնաբերական պայմանները, պահանջ ունենալով «ազատ» զարգացման համար, վնասակար կը նկատէին անգլիական օրէնքները և ապա մղուած քաղաքացիական կը-ռիւներով ընդդէմ հարաւային նահանգներու վերջնական քարայումը կը պահանջէին ստրկութեան, որպէսզի նորածագ տընտեսական պայմաններու կւանքը ապահովուէր:

Թողլով մի կողմ ուրիշ երկիրներէ օրինակներ բերելը, ուր նոյնպէս տեղի ունեցած են միւսնոյն ընթացքը զանազան շընուաններու մէջ, և ուր նոյնպէս «Երևելի աղատարարներ» արնուն վաստկած են, անյնինք բուն ինդրին:

Մի՛ սպաններ ...:

Շա՛տ հին երգ: 1900 տարի է կը հնչէ այդ իւրաքանչիւր քրիստոնեայի ականջին, և սակայն դեռ մարդիկ իրար ճորթուն են, իրար բզբտելէ և բռնի ուժին ենթարկելէ դադրած չեն ու դադրելիք աւ չունին, մինչեւ որ սպաննութեան պատճառները, ազգակները վերնան:

Ի՞նչ են այն պատճառներն ու դրդիչ երևոյթները: Ի՞նչն է որ մարդիկ կը զրդէ սպաննութեան: Միթէ հաւատքի բացակայութիւնը, արիւնարբու ծարաւը կամ գազանային բնա՞զդը ձիթէ սպաննութիւնը սովորութիւնն ուն է կամ հածո՞յք ճը:

Այն ատեն, երբ նիւթական որոշ աստիճանի վրայ գտնուող մարդկութեան զանազան խաւերը տարբեր աաբբեր շահեր ու այդ շահերը ձեռք բերելու ձգտումն ունին, այն ատեն, երբ ճէկ երկիր միւսին վրայ տիրելու և անոր շուկան ու նիւթական նը շահելու ձգտումն ունի, և քանի որ այդ ազդակը, պատճառը, որ պատերազմ առաջ կը բիրէ, որ սպաննութիւններ, ապստամբութիւններ ծնեցնէ, չի վերնայ, անկարելի է մարդոց այս պատերանցը կատարելը:

Մի՛ սպաններ:

19րդի և քսաներորդ դարու շեծքին, դեռ մարդկութիւնը բժբունած չէ այս պատուերը, ինչպէս նաև քրիստոնէական միւս պատուերները, որոնք ձայն բարբառոյ լանապատի դարձած են, շնորհիւ իրենց անգործնական բարոյագիտութեան, և մարդիկ փոխանակ հետևելու այդ պատուերներուն, անոր հակառակ կ'երթան:


Մի՛ շնար, այն ատեն, երբ նիւթական պայմաններու շնորհիւ մարդս գատապարտուած է ամուրիութեան ու շնանալուն:

Մի՛ ստեր, այն ատեն, երբ գոյութիւնդ պահելու ամենակարեսոր ձիջոցը դարձաւ է ամեն քայլիդ ստելու, սկսեալ գործառելէդ մինչեւ անկողին:

Մի՛ սպաններ, այն ատեն, երբ սպաննութեան պատճառը գոյութիւն ունի և օրըստօրէ կ'աճի ու կը զարգանայ, երբ այդ և շատ ճը ճեռած պատուերները կատարելու դրդիչները չեն վերցած: Ու քանի այդ ազդակները մեան, հոգեւոր ու բարոյական պատուերներն ու քարոզները չէ՝ որ ժողովուրդը պիտի «փրկեն իր ճեղքէն», այլ վերացուցը այն պայմաններուն, որոնք կը ծընին այս «չարութիւնները»:

— Մի՛ սպաններ ...

Բայց, նախ սպաննութեան պատճառները վերցուցէ՛ք, և պա ըսէ՛ք — «Մի՛ սպաններ»:



8089 - 8100

ՀՀ Ազգային գրադարան



NL1711122

ՀՀ Ազգային գրադարան



NL171116

ՀՀ Ազգային գրադարան



NL171115

ՀՀ Ազգային գրադարան



NL171114

ՀՀ Ազգային գրադարան



NL171113

ՀՀ Ազգային գրադարան



NL171112

ՀՀ Ազգային գրադարան



NL171111

ՀՀ Ազգային գրադարան



NL171121

ՀՀ Ազգային գրադարան



NL171120

ՀՀ Ազգային գրադարան



NL171119

ՀՀ Ազգային գրադարան



NL171118

ՀՀ Ազգային գրադարան



NL171117

